




ԵՐԻՄԱՅԱ




Օ Ր Ա Գ Ի Ր Ը Ն Տ Ա Ն Ե Կ Ա Ն

Թ Ի Ի 4.

1862

Ե. ՀԱՏԱՐ

Հիև յոռատտոս աշտարակիև պսևսպսևը :



Բ.

(Շարանախոսիան):

այց Գեղներեսը նոյն միջոցին տունը չէր գտնուեր: Մարիամայ ստացուածոց ցանկն առնուած ատեն՝ ներս մտած էր, եւ ամէն բան սաստիկ հետաքրքրութեամբ կը զննէր, մինչեւ որ արկղիկ մը բացուեցաւ, որուն մէջ ննջեցելոյն ամուսնութեան ու տղոց մկրտութեան վկայականներէն զատ, պղնձէ մատնի մը եւ կապարէ փոքր դրամագատկեր մը կը գտնուէր: Աս վերջին երկուքը Տոնային դիակին վրայ գտնուած ըլլալուն՝ համար, Մարիամ իբրեւ յիշատակ պահած էր: Գեղներեսը զանոնք տեսածին պէս՝ սաստիկ բաղձանք ունեցաւ ձեռք բերելու: Ուստի սենեկին մէկ անկիւնը քաշուած կեցաւ, մինչեւ որ ներկայ եղողներն ուրիշ բանի զբաղած ատեն, յարմար առիթ գտնելով, վայրենւոյ մը սեպհական եղող ճարպիկութեամբ պահարանին մտնեցաւ, արկղիկը յափշտակեց, մէջէն մատնին ու դրամագատկերն առաւ, եւ առանց մէկէ մը տեսնուելու՝ աճապարեց դռնէն դուրս ելաւ: Որք ձեռքին մէջ հաստատուն բռնած՝ հասնելով զանազան ճամբաներէ անցաւ, եւ վերջապէս ծովեզերքը գտնուող մեծ ժայռը հասաւ:

Աս բարձրաբերձ ժայռը՝ որն որ ատենաբ ծովուն մէջ կը գտնուէր ու ալիքներուն անդադար զարնուէրէն չորս կողմանէ սղոցածեւ փորուած էր, ջրերուն քաշուելովը՝ բոլորովին ցամաքին վրայ մնացած էր, այնպէս որ մակընթացութեան ամենէն սաստիկ ատենն ալ՝ ալիքներէն ազատ կը մնար: Ժայռին դէպ ի ծով դարձած կողմը՝ խոռոչ մը կար, ուր նաւաստիներէն ոմանք կերակուրնին եփելով, պանդոկներուն մէջ ծախք ընելէն ազատ կը մնային, եւ ուր

ամէնքը նաւերնին կպրածիւթելու համար հարկաւոր եղած ձիւթը կը հալեցընէին:

Ճիշդ ան ժամանակը նոյն տեղը՝ մարելու մտ եղող կրակի մը վրայ՝ կպրածիւթի կաթսայ մը կը ծխէր, որուն քովն ընկողմանած էր Պարտանու նաւապետը, իր Ղուստոյ ու Պրականդալ նաւաստիներուն հետ: Երեք Բրովանցիները քիչ մը յառաջ իրիկուան կերակուրնին կերած ըլլալով, նաւապետը ծուխ կը քաշէր, իսկ երկու նաւաստիք ծխախոտ կը ծամէին: Գեղներեսը՝ որն որ ցամաքի կողմանէ կուգար, առանց զիրենք տեսնելու, գնաց մագլելով ժայռէն վեր ելաւ: Քիչ մը յառաջ երթալով՝ ճեղքուածքէ մ'անցաւ, եւ ալիքներէն բացուած պղտիկ անձաւ մը մտաւ, զորն որ Տոնա անգամ մը թուշոյ բոյն փնտռած ատեն գտած էր: Աս քարայրը Գեղներեսին ապաստանարանն ու սիրական տեղն էր: Քանի մը անգամ տնէն փախած ատենը՝ հոն ապաւինած էր: Հոն երկայն ժամանակ կը նստէր խորունկ մտածմանց մէջ թաղուած, որոնց նիւթն էր իր սիրական եղբայրը: Տոնային վրայ մտածելը՝ իր կենաց գլխաւոր, մանաւանդ թէ միակ զբաղմունքն էր: Բոլոր իր կենաց ցանկութիւնը՝ ուղղակի կամ անուղղակի իր տղայութեան ընկերին՝ Տոնային վրայ ամփոփուած էր, որուն յիշատակը սրտին մէջ այնպէս խորունկ արմատացած էր, որ եւ ոչ ժամանակը կրցեր էր՝ չէ թէ ջնջել, հպարտ եւ ոչ տկարացընել: Երիտասարդին մեռնելովը՝ քրոջը սէրը մարելու տեղ՝ կարծես թէ աւելի եւս սաստկացած էր: Ներուութեան ու վշտաց մէջ մարդուն սրտին մխիթարութիւնն ու սփոփանք պատճառող մտածութիւն մը չկրնալով ունենալ, մտացը մէջ միակ մտածմունք մը սեւեռած կը պահէր, այսինքն՝ իր եղբորը մտածութիւնը, որուն կորուստը երբեմն երբեմն անհանդուրժելի սրտի կսկիծ կը պատճառէր իրեն: Ասանկ ատեններ՝ առանձին մնացած ըլլալուն յիշատակը մտացը մէջ սաստկանալով, վրան յուսահատութիւն կու գար, կը սկսէր լալ, պոռալ, ոտուրները գետինը զարնել: Հաղիւ թէ աշուրներէն յորդարտասուաց հեղեղներ թափելով՝ կրնար սիրտը հանդարտեցընել:

Յիշեալ քարայրին մէջ Գեղներեսը մեծ զգու-

շուժեամբ աւազի տակ թաղած էր իր բոլոր ինչքերը, որ էին՝ մօրմէն առած պղտիկ խաչ մը, մօրեղբորմէն պարգեւ ընդունած վարդարան մը, եւ ծովեզերքէն ժողոված խել մը այլանդակ ձեւերով խեցիներ: Արդ աս ամէն թաղուած գանձերը դուրս հանեց, անոնց քովը դրաւ Տոնային մատնին ու կապարէ դրամասպտակերն ալ, եւ զամէնն առջեւը շարեւէն ետեւ՝ մամուռին վրայ նստաւ, զանոնք մէկիկ մէկիկ ձեռքն առնելով՝ սկսաւ զննել:

Բաւական ժամանակ անցած էր, քանի որ Գեղնեքեան այսպէս կը զբաղէր, մէյ մ'ալ յանկարծ խօսելու ձայն մը իր մտադրութիւնը գրաւեց: Միայն բարակ քարաժայռ մը զինքն ան տեղէն կը բաժնէր, ուր Պարտանու եւ իր երկու նաւաստիները կը նստէին: Էլիզ ժայռին մէկ պատառուած էն նայելով, ուսկից ինք՝ այրին մթութեան պատճառաւ՝ ամէն բան կրնար տեսնել՝ առանց տեսնուելու, հոն եղողներուն ո՞վ ըլլալն իմացաւ:

Նաւապետը կէս մը գինովցած, կէս մ'ալ բարկացած կ'երեւար: Աս վիճակին մէջ կատաղութեամբ խօսածը՝ Գեղնեքեանին ականջը հասնելով՝ մտադրութիւնը գրգռած էր: Բարկութեան պատճառն էր՝ քանի մ'օր յառաջ Ոսկի խարխալս պանդոկէն դուրս վաճառելը, որուն յիշատակը մտքին մէջ նորոգուելով, զինքը սաստիկ կատղեցուցած էր:

Երկինքի շանթերը զիս ոչնչացնեն, կը գոչէր կատաղի ձայնով մը, եթէ աս նախատանաց վրէժը չեմ առնուր:

Ան սրիկայք, ըսաւ Լուստոյ, մեզի յաղթելուն վրայ կը պարծին, ուր որ իրենք տասը հոգի էին, իսկ մենք՝ երեք:

Քեզի հարիւր անգամ ըսած չեմ, ընդմիջեց անդիէն Պրականդալ, որ Բրովանսի չեղողները՝ մարդ չեն, գրաստ են, զիրենք կառքի լծելու է: Եթէ ես Գաղղիայի թագաւոր ըլլայի, հրաման կու տայի որ աս արեւմտեան սինլքորը մարդկութեան ցանկէն դուրս հանուի: Ստուգիւ պէտք է զիրենք անասնոց կարգը դնել:

Այնպէս է, ըսաւ Պարտանու, անոր համար ես ալ ձեռքէն եկածին չափ զիրենք ջնջելու կ'աշխատիմ: Աս բանս ինծի համար հարկ մըն է: Չէք տեսներ որ արիւնը երակներուս մէջ կ'եռայ, եւ սրտիս մէջ վրէժխնդրութիւն կը պոռայ:

Լուստոյ ծիծաղ երեսով մը Պարտանուն նայելով, Հո՛, Հո՛, ըսաւ, ուրեմն ասիկայ հիւանդութիւն մըն է, նաւապետ: Ես ալ գիտեմ որ արեւմտեան կողմանց բնակիչներն ընդհանրապէս մարդուն ջիղերը կը գրգռեն: Բայց ինծի կ'երեւայ որ դուք առանձինն հաստեղաց բնակիչներուն վրայ մասնաւոր սէր ունիք:

— Հոս ըրած առաջին ճամբորդութեանս ատենն էս աս սերը սրտիս մէջ ծագած է:

— Հա՛, հա՛, տես: Բայց պատճառը կրնայ իմացուիլ:

— Պատճառը՝ հետեւեալն է: Առաջին անգամ՝ որ՝ ասկէ տասուերկու տարի յառաջ՝ իրենց գարշելի նաւահանգիստը մտայ, իմացայ որ գող ու աւազակ մարդիկներ են: Ամէն անգամ որ իրենց հետ կը խօսէի, անոնք զիս ծաղը կ'ընէին: Եւ երբ որ ծիծաղելուն պատճառը հարցուցի, պատասխան տուին որ արտաբերութիւնս իրենց շատ այլանդակ կու գայ:

Աս խօսքին վրայ երկու նաւաստիները շատ նեղացան:

Իմացա՞ք ուրեմն, շարունակեց Պարտանու: Ապուշ մարդիկներն իմ արտաբերութեանս վրայ կը ծիծաղէին. չէին կրնար իմանալ որ բուն սիւսլ ու անպիտան խօսողներն իրենք են: Աերջապէս շուտ մը հասկըցայ որ վայրենի մարդկան մէջ կը գտնուիմ:

Կարծեմ ալ որ իրենց հետ՝ իբրեւ վայրենեաց հետ կը վարուիք, ըսաւ Պրականդալ: Օր մը ինծի մէկը ցուցուցին, զորն որ աղէկ մը խրատած կ'երեւար:

Միակամի՛ն, հարցուց Պարտանու՝ հաճութեան ծիծաղով մը:

— Չէ, կաղը:

— Հա՛, կը յիշեմ, անիկայ ուրիշ անգամ պատահած բան է:

— Կ'երեւայ որ ձեր ամէն մէկ ճամբորդութեան մէջ մէկ հետքը թող կու տար: Եթէ ասանկ յառաջ երթալու ըլլայ, քիչ ժամանակէն աս տեղս անկելանոց պիտի դառնայ:

Շատ ալ աղէկ կ'ընէ, պատասխանեց Լուստոյ, բնակիչներուն իրեն ըրածին: ասանկ հատուցում պէտք է:

Արտաբերութեանը պատճառաւ ըրածներնուն, հարցուց Պրականդալ:

— Ուրիշ պատճառի մը համար ալ: Ատաղձագործին դէպքին պատճառաւ:

Պարտանու՝ որն որ նոյն ատեն գաւաթը շրթունքը տարած էր, աս խօսքն որ լսեց՝ սկսաւ բարկութենէն դողալ: Ասիկայ քեզի ո՞վ ըսաւ, գոչեց զայրացմամբ:

Պանդոկի մը մէջ ասոր վրայ անգամ մը խօսք եղաւ, անկէ իմացայ, պատասխանեց նաւաստին: Կ'ըսէին որ ան ատաղձագործին հետ խաղացած ատեննիդ, չեմ գիտեր ինչպիսի ճարպկութեան միջոցով, շատ մը վաստակ ըրեր էք: Բայց ետքէն բանն երեւան ելլելով, չէ թէ միայն առած ստակնիդ ետ տալու ստիպուեր էք, հապա նաեւ նաւահանգիստին բոլոր մարդիկը զձեզ քարերով ու նախատական խօսքերով մինչեւ նաւը հալածեր են:

Հիմայ կ'իմանամ, գոչեց Պրականդալ, որ աս մարդիկներն աշխարհքիս վրայէն ջնջելու վերջընելու է: Փայլակ ու որոտումներ, ասիկայ մեծ նախատիք է: Բայց անոր կը վարմանամ, նաւապետ, որ աս բանիս համար վրէժ չէք առած:

Ո՞վ ըսաւ քեզի, պոռաց Պարտանու, որ վրէժ չեմ առած:

Այնպէս կը գուշակեմ, պատասխանեց նաւաս-

տին, վասն զի ան ատաղձագործը հոսկից Կանգ գա-
ցած է, եւ որը առողջ կը պտըտի:

— Սոյոգ է. բայց ինձի եղած նախատինքին
լուսն սկզբնապատճառն ինք չէր, գործածած միջոցս
յայտնողն էր:

— Իսկ ան յայտնողն ո՞վ է:

— Ողորմելի նաւու մանչ մը. աս առտու թա-
ղուող խենթ պառաւին որդին:

— Ուրեմն անոր ինչպէս որ պէտք է նէ՛ հա-
տուցում մ'ըրա՞ծ պիտ'որ ըլլաք:

Պարտանուին երեսին վրայ վայրենի ուրախու-
թեան նշոյլ մը տեսնուեցաւ. Գիտէք, ըսաւ, ան դէպ-
քը պատահեցէն քանի մ'օր ետքը, մանչն ուր էր:

— Ո՛ւր:

— Հինգ գրկաչափ ջրին տակը:

Նաւաստիները գրուինին վերցնելով, Ի՛նչ,
զինքը դձեք խղճեցիք, կանչեցին:

2է, պատասխանեց Բրովանսցին ժպտելով, ծո-
վու մէջ պատահած դժբախտութիւն մը: Իրիկուն մը
ուշ ատեն մակուկովս նաւ դարձած ժամանակս,
մուտ մարախուղին մէջ՝ քովէս անպիտան նաւակ
մ'անցաւ, որուն մէջ Տոնա նստած էր: Ինձի կ'երեւայ
որ կը քնանար, վասն զի որչափ որ ալ իրեն մօտ
գացի, ամենեւին չիմացաւ: Աս տեսնելով, աւելի մօ-
տեցայ, ինք իրենս մտածելով որ իմ նաւակս նոր ու
զօրաւոր, իսկ իրենը՝ հին ու խախուտ է...: Մէկէն
ամենայն զօրութեամբ զարնուեցայ. շառաչման հետ
աղաղակ մ'ալ լսեցի. առագաստը դէպ ի մէկ կողմը
ծուեցաւ. նաւը յանկարծակի այլքներուն մէջ անե-
րեւոյթ եղաւ...:

Պարտանու խօսքը լմընցուցած ատեն՝ մօտ տե-
ղերը խորին հառաչելու ձայն մը լսուեցաւ:

Չարագործը սկսաւ դողդողալ ու չորս կողմը
նայեցաւ. բայց երկու նաւաստիներէն ուրիշ մարդ
չտեսնելով, կարծեց որ ան հառաչանաց ձայնն ար-
ձակողը՝ երկուքէն մէկն ըլլայ: Ուստի իր առջի յան-
դգնութիւնը ստանալով, Ինչէ՛ն կ'այլայլիս, ըսաւ՝
դաժան հայեցուածով մը Պրականդալին նայելով:

Բան մը չկայ, նաւապետ, պատասխանեց նաւաս-
տին վահնալով:

2է նէ՛ իրաւունք չունէի, շարունակեց Պար-
տանու: Օտարականի մը նաւուն հոգ տանելը՝ իմ
պարտքս էր:

— 2է, ան չեմ ըսեր:

— Ան ալ թողունք: Աշխարհքիս վրայէն սրի-
կայ մը պակսելով՝ ինչ փնաս կ'ըլլայ եղեր:

Այնպէս է, ըսաւ Լուստոյ. սակայն եթէ բանը
յայտնուելու ըլլայ, կարծեմ ձեզի համար աղէկ հե-
տեւութիւն չ'ունենար:

Ի՛նչ, գուցէ ամէն դի պատմել կ'ուզես, հար-
ցուց Պարտանու, որն որ ըրած անխոհեմութեան վրայ
զղջալու սկսած էր: Եթէ անանկ բան մ'ընես, ձեռքէս
չես ազատիր:

Հանդարտ եղէք, պատասխանեց նաւաստին՝ որն
որ նաւապետին հետ զարնուելը խոհեմութիւն չէր
սեպեր. խօսելու ժամանակ կայ, շըբելու ալ ժամա-
նակ կայ:

— Չգոյշ կեցիր, իմ ո՞վ ըլլալս աղէկ գիտես:

— Շատ աղէկ գիտեմ, նաւապետ:

— Ուրեմն մի մոռնար, խելքդ գլուխդ բեր.
բերանդ դոց պահէ: Եթէ Տոնային պատճառաւ գլուխս
փորձանք մը գայ, վրէժս որմէ՛. առնելիքս գիտեմ.
Վասն զի աս պատմութիւնը դուն ու Պրականդալ
միայն գիտէք:

Պիտէ շարունակուի:

Բ Ն Ա Պ Ա Տ Մ Ե Գ Ա Ն

Աղոսես:

Լ՛ղուէսն իր խարդախութեան եւ ճարպիւ-
թեան համար բոլոր աշխարհքիս վրայ հռչակաւոր
եղած է, եւ իրօք կենդանեաց մէջ չկայ անասուն մը՝
որ անոր պէս խորամանկ ըլլայ, կամ անոր առաւե-
լութեանց հասնի: Ինչ որ գայլն իր ուժովը կ'ընէ,
աղուէսն իր խաբու վարմունքով նոյնին աւելի դիւ-
րութեամբ կը հասնի: Եւ որովհետեւ աւաղակու-
թիւն ըրած ատեն՝ շներու հետ կուռելէն, եւ մեծ
հօտերու վրայ յարձակելէն ու հովուին հետ գործ-
քի բռնուելէն կը զգուշանայ, անոր համար գայլէն
ապահով կեանք մը կ'անցընէ. ուժէն աւելի խելքը
կը յոգնեցընէ, եւ կարծես թէ ամէն կարելի միջոց
աչքին առջեւն է, որոնցմով դիտած վախճանին աւելի
դիւրութեամբ եւ դուն ուրեք սխալելով կը հասնի:
Որչափ որ խարդախ, զգուշաւոր, հնարագէտ եւ նեն-
գամիտ է, այնչափ ալ անխոնջ եւ քիչ յուսահա-
տող. իր վարմանց մէջ յաճախ անգամ փոփոխու-
թիւններ կ'ընէ, եւ ատենին համաձայն միջոցներ ի
գործ դնելու արթուն է: Իր կենաց պահպանու-
թեան եւ հանգստեան համար մեծ հոգ կը տա-
նի. եւ թէպէտ գայլէն աւելի տոկուն է եւ անկից
աւելի կը վազէ, ի վերայ այսր ամենայնի իր ոտից
արագութեան վրայ միայն չիվտահանար, հապա ու-
րիշ աւելի հանգիստ միջնորդ մը գտած է, այս ինքն՝
գետնափոր շէնքի մը մէջ կ'ապաւինի, ուր մեծ վտան-
գաց ատեն ապահով ապաստանարան, հանգիստ բնա-
կարան եւ իր ձագերն անվրդով սնուցանելու համար
խաղաղ տեղ մը կը գտնէ: Ասոր համար աղուէսը
վտարանդի եւ թափառական անասուն չէ, այլ տուն
տեղ եւ հաստատուն բնակութիւն ունի:

Բնակութեան յարմար տեղ ընտրելու կարողու-
թիւնը չէ թէ միայն մարդկան, այլ նաեւ անասնոց
վրայ յայտնի կը տեսնուի: Տեղւոյն յարմարութիւնը,
նոյնը յաջողակութեամբ եւ ըստ պիտոյից յարգարելն
ու նոյնին անցքերը զգուշութեամբ ծածուկ պահելը՝
անասնոց մտածելուն եւ խոհեմութեան բաւական ցոյ-
ցեր են: Աղուէսն ասոնք ամէնն ալ ըստ բաւականի

ունենալէն զատ՝ զանոնք գործադրելու զարմանալի ճարպիկութիւն մ'ալ ունի: Իր սովորական բնակարանը կամ ինքիւրեն փորած կամ ուրիշ անասուններէն յափշտակած գետնափոր մըն է, որուն երկայնութիւնը մինչեւ յիսուն ոտք կը հասնի: Հասարակօրէն գեղերու մօտ անտառաց ստորտը, մեծ ծառոց արմատներուն տակ իր բնակարանը կը հաստատէ, ուր գեղացւոց տներուն մօտ ըլլալով, հաւեղինաց խօսելու ձայնն իր ականջին գեղեցիկ երաժշտութիւն մը կու գայ: Գետնափորն երեք մինչեւ վեց ոտք խորունկ կ'ըլլայ, եւ քանի մը սենեակ կամ խոռոչ կը բաժնուի: Շատ նեղ եւ ուղղորդ անցք մը՝ որն որ երթալով դէպ ի վեր կը շեղի, էգ աղուեսուն եւ ձագերուն բնակարանը կը տանի, եւ հոն առ հասարակ իր վերջին ապաստանարանն է, ուր կ'ապաստանի կարճատն շներէն հալածուելով, եւ մուտքը կը խփէ: Բայց ինքիւրեն ասանկ հանգիստ բնակարան մը շինելու աշխատութենէն շատ անգամ կը փախչի եւ կը ջանայ կամ ուրիշ աղուեսու մը դատարկ գետնափորը գտնել եւ կամ ուրիշ անասնոյ մը եւ մանաւանդ գորշուկին որջը յափշտակել, զորն որ եթէ գտնելու ըլլայ եւ զանիկայ բռնութեամբ անկից հանելու բաւական ուժ ունենայ, անմիջապէս կ'առնու կը յափշտակէ, իսկ եթէ տեսնէ որ գորշուկն իրմէ զօրաւոր է ու կուուով վախճանին չիկրնար հասնիլ, օրերով դարան կը մտնէ ու կը սպասէ, մինչեւ որ գորշուկն որջէն ելլէ ու հեռանայ, աղուէսն անմիջապէս դարանէն կ'ելլէ եւ գետնափորն ու անոր մուտքը իր գարշահոտութեամբ կ'աղտոտէ: Գորշուկը՝ որն որ շատ մաքրասէր է, դառնալէն ետեւ՝ երբ որ հոտը կ'առնու, անմիջապէս կը հեռանայ եւ ուրիշ գետնափոր մը բանալու կ'աշխատի:

Աղուէսն իր մեծութեամբն ու ձեւովը սրաքիթ շան կը նմանի, բայց անկից մեծագոյն գլուխ, սրածայր ականջներ եւ շեղ ու խարդախ աչքեր ունի, ցուռը նեղ ու վիզը հաստ է: Երկայն բարակ մարմինը՝ շատ բարակ ու երկայն մազերով ծածկուած է, որոնք ամէն տարի կ'իյնան կը փոխուին. ագին փնջոտ է թանձր մազերով: Ամառը մազերը փոխած ատեն՝ մուշտակն անպիտան է, ինքն ալ սովորականէն աւելի դանդաղ եւ հիւսնադազին կ'ըլլայ: Ամէն մէկ կրից համար զատ զատ ձայն կը հանէ, կ'ոռնայ, կը հաջէ կամ կը մնչէ, օդին փոփոխութեան ատեն մանաւանդ ձմեռը՝ երբ որ ձիւնն ու սառցոյն երկիրը պատած կ'ըլլան, գրեթէ միշտ իր ձայնը կը հնչեցընէ. իր ոռնալը՝ միակերպ ու շուտ շուտ իրարու յաջորդող հաջել մըն է, երգին վերջը միշտ ձայնը կը բարձրացընէ սիրամարդի պոռալուն նման: Խիստ ցաւ կրած ատեն, մանաւանդ երբ որ մէկ անգամը խորտակուելու ըլլայ, մասնաւոր սուր ձայն մը կը հանէ. իսկ թեթեւ վերքի ատեն՝ բնաւ ձայն չիհաներ, եւ այնպէս յամառ է, որ աւելի սիրով յանձն կ'առնու ծեծ ուտելով մեռնիլ, քան թէ ձայն հանելով իր ցաւը ցուցընել:

Ատամուկը սուր ու զօրաւոր են, եւ այնպիսի կատաղութեամբ կը խածնէ, որ բերանը բանալու համար շատ անգամ երկաթ գործածելու է: Աղուեսուն միւր գայլուն մնին պէս անախորժ չէ, շները զանկայ կ'ուտեն, կան մարդիկներէն ոմանք՝ որոնք անոր միւր համով կը գտնեն, մանաւանդ երբ որ աշնան ատեն խաղողով ու միրգով պարարտացած կ'ըլլայ: Հասարակօրէն այնպէս խորունկ կը քնանայ, որ քնոյ վիճակի մէջ շատ անգամ ազատութիւնն ու կեանքը կը կորսընցընէ: Քնոյ ատեն շան պէս կծկած կը պառկի, բայց երբ որ ցորեկը քուն կը մտնէ կը հանգչի, ան ատեն նոյնպէս շան նման առջեւի ու ետեւի ուտուրներն երկընցընելով՝ փորին վրայ կը տարածուի. նոյն դրից մէջ ալ թփերու տակ թռչնոց կը սպասէ: Թռչուններն այնպիսի բնական ատելութիւն մ'ունին աղուեսուն դէմ, որ տեսնելուն պէս՝ ձայն կը հանեն եւ իրար կը զգուշացընեն: Ի մասնաւորի ագուաւի տեսակ թռչուններն ու կեննետները սովոր են զինքը լեռնէ լեռ՝ ձորէ ձոր հալածել եւ իրարու աղբարար կարկաչիւն հանել:

Թէպէտ եւ գարշելի կը հոտի, անանկ որ հեռուէն ալ անախորժ կծու եւ աչուրներն այրող հոտը կ'առնուի, ի վերայ այսր ամենայնի անուշահոտութիւն մ'ունի. պոչին տակը պարկ մը կայ, որուն մէջ մանուշակի հոտով հեղուկ մը կը ժողվուի: Ամէն անգամ վէրք մը ընդունած ատեն՝ քիթն ան պարկին կ'երկընցընէ կամ հոտին, կամ համին, կամ ինչ եւ իցէ ծածուկ պատճառի մը համար, որուն զօրութիւնը մեղի անծանօթ է:

Աղուէսը մնակեր է, բայց բնածին շատակերութեան պատճառաւ ամէն բան կ'ուտէ, եւ աս պատճառաւ՝ գայլէն աւելի վնասակար կրնայ զուցուրիլ: Ամէն տեսակ թռչուններ, նապաստակ, գառնուկ, հաւկիթ, կաթ, պանիր, մեղր, օձ, մուկ՝ ուսկից ամբողջ բոյներ ստամոքսին մէջ գտնուած են, մողես, բզէզ, ձուկ, պտուղ, խաղող եւ այլն, ամէն բան իրեն համար աղէկ է, բանի մը չիխնայեր:

Խաբուսիկ վարմանց եւ շարժմանց մէջ անասուն մ'իրեն չիհաւասարիր, թռչուններն օդի մէջ ցատքելով՝ կը բռնէ, բայց երբեմն կ'ըլլայ որ չիհասնիր, ու վտանգէն ազատած թռչունը ծառի մը վրայ բարձր դարելով՝ իր զուարթ կարկաչովը կարծես թէ աղուեսուն չաջողութիւնը ծաղը կ'ընէ: Որսորդներէն ոմանք՝ որոնք ասանկ հանդիսի մը ականատես եղած են, կը հաստատեն որ ամօթապարտ աղուէսը վերջէն կը նայի ու կը փորձէ որ չյաջողուցած վազքին մէջ որչափով սխալեր է, եւ քանի մը անգամ նորէն կը ցատքէ ու կը փորձէ: Եղջերուններուն վրայ անանխն չիյարձակիր, բայց գնդովին՝ մանաւանդ ձմեռը երբ որ գետինը ձիւնով ու սառուցով ծածկուած կ'ըլլայ եւ եղջերունները չեն կրնար արագ վազել՝ զերենք կը հալածէ:

Պետի շարունակութիւն:

ԱՌԵՐՏԲԱԿՆ

Հնդիկ նուշ կամ՝ զագաղայ եւ Զագոդայ:

Հատ հին ժամանակներէ վեր Հնդիկ նուշը՝ Ամերիկայի բնակչաց գլխաւոր սննդարար պարէններէն մէկն էր: Անոնցմէ սորվեցան Սպանիացիք՝ հնդիկ նշէ, շաքարէ ու համեմուկէ (վանիլեայէ) չորգուղը ըստած բնպելքը պատրաստել, որուն գործածութիւնը՝ Սպանիայէն զատ՝ Բորդուկայի, Իտալիայի, Գաղղիայի եւ ուրիշ շատ երկիրներու մէջ այնչափ տարածուած է, որ հնդիկ նուշը ներկայ ժամանակս վաճառակահանութեան երեւելի ու դիտաւոր նիւթերէն մէկն եղած է:

Հնդիկ նուշը կամ հնդկանուշը՝ հնդիկ նշենուշն (Theobroma Cacao) հունար կամ կուան է, որն որ հարաւային Ամերիկայէն յառաջ եկած է, եւ հիմայ արեւադարձին տակ ինկած ամէն երկիրները՝ բայց գլխաւորաբար Ամերիկա՝ յաջողութեամբ կը մշակուի: Աս ծառը չափէ դուրս շուտ կ'աճի, այնպէս որ երեք տարւան եղած ժամանակը՝ պտուղ կը բերէ, եւ անկէ սկսեալ՝ մինչեւ քառասուն կամ յիսուն տարի՝ առատութեամբ պտուղ կու տայ: Իսնուա, հաստատուն ու յառաջագոյն չմշակուած երկիր մը կ'ուզէ, ուր հիւսիսային հովերէն եւ արեւուն ճառագայթներէն ազատ ըլլայ: Ծառին բունը՝ մինչեւ քառասուն ոտք բարձրութիւն կ'ունենայ, 1/2 ոտք արամագծով: Կեղեւը գորշ է ու անհարթ. փայտը՝ ճերմակ ու պղծաւ. տերեւները երկընկեկ՝ հակըլթաձեւ ու սրածայր են, եւ երկու կողմերին ալ լերկ, ծառին պզտիկութեան ատենը՝ նոյն տերեւները կարմիր կ'ըլլան: Ամերիկայից աս ծառին տերեւներէն կողով կը հիւսեն եւ անոնցմով աներնուն տանիքը կը ծածկեն: Հնդիկ նշենուշն ծաղիկները կիտրոնագոյն կ'ըլլան ու կարմիր եւ բակներ կամ գիծեր կ'ունենան. փոշոյ անթնին՝ վարդագոյն է, իսկ բաժակներն՝ իրարմէ բաժնուած սրածայր տերեւներով:

Հասուն պտուղը վարունգի կամ երկայն սեխի ձեւն ու մեծութիւնն ունի, վերին կողմը սրածայր է, եւ տասը դուրս ցցուած շերտերով: Պտուղն իսկըման կանաչ կ'ըլլայ, ետքը դեղին կը փոխուի, վերջապէս կարմրագոյն կ'ըլլայ: Գրտի կեղեւէն զատ՝ մէջը երկու կեղեւ ալ կ'ըլլայ, մէկը՝ կարծր դեղնագոյն, իսկ մէկալ ամենէն ներսինը՝ փափուկ ու ձերմակ: Աս ներքին կեղեւին մէջ հինգ կարգ կուտեր կը գտնուին, որ կարգերէն ամէն մէկուն մէջ՝ նշի կամ վայրենի կաղնի մեծութեամբ ու ձեւով՝ 5—6 հատեր կամ կուտեր կան, որոնք իրարու հետ նրբաթել, կարմիր եւ ախորժ փոթոթահամ մտով մը կապուած են: Յիշեալ հատերը՝ կարծր, գորշ գունով ու փայլուն կեղեւի մը մէջ՝ դիւրափխուր ու մանուշակագոյն հիւթեղ միջուկ մը կը բովանդակեն, որն որ թթուաւ ու զովացուցիչ համ ունի: Տարին գլխաւորաբար երկու անգամ պտուղ կը քաղուի, Յունիս ու Գեկտեմբեր ամիսներուն մէջ: Իսկ նոյն ատենները տակաւին խակ եղող պտուղները՝ տարւոյն ընթացքին մէջ հետզհետէ առան-

ձին կը քաղեն, քանի որ կը հասունանան. որովհետեւ պտոյն կատարեալ հասած ըլլալէն կախում ունի աղէկութիւնը: Ծառ մը հասարակօրէն տարին 1—4 հոկայի չափ կուտ կու տայ:

Թողլուած պտուղը քիչ մը ժամանակ կրնայ թող տրուիլ, բայց առանց երկայն յապաղելու: Առայի կեղեւը դանակով կը բանան, կուտերը պատող միւր զգուշութեամբ կը մաքրեն, տաշտերու կամ տակառներու մէջ կը լեցնեն, եւ վրան տերեւներով կը ծածկեն, մինչեւ որ խմորի, գորշ գոյն մ'առնու եւ դառնութեան մեծ մասը կորսնցնեն: Այս ամէն գործողութիւններէն ետքը՝ արեւուն առջեւը կը տարածեն, կը չորցնեն, եւ մազէ անցնելով՝ մաքրելէն վերջը, կտակէ կամ կաշիէ տու պրակներով վաճառքի կը հանեն:

Հնդիկ նշի երեւելի տեսակներն ասոնք են:

1. Սոգոնուսոգոյի հնդկանուշը ամենէն աղէկ համարուած տեսակն է, եւ երկայն ատեն միայն Սպանիայի արքունեաց համար կը գործածուէր. շատ անուշ, եղտո ու սքանչելի համեմ ունի: Ասոր կուտերը պզտիկ են, բայց լեցուն, կարմիր զարնող գորշ գունով:

2. Գարագասի հնդկանուշը, Կոլումբիայի հասարակապետութեան Արեւելեան գաւառը յառաջ կու դայ, եւ Սոգոնուսոգոյինէն ետքը՝ ամենէն ընտիր տեսակը կը համարուի, որովհետեւ տեղացիք անոր մշակութեան, հունձքին եւ խահրերուն մեծապէս հոգ ու զգուշութիւն կ'ընեն: Ասիկայ թէպէտ եւ մէկալ տեսակներէն սուղ է, բայց շատ առատութեամբ Եւրոպա կու դայ: Առտերը՝ երբեմն մեծ, երբեմն ալ պզտիկ կ'ըլլան, շատ հիւթեղ են, երկընկեկ կլոր ձեւով ու գորշ գունով: Ասոնց փեճեկը մէկալ տեսակներուն փեճեկէն հաստ է ու դրանց արծաթանման փոշուով մը պատած. իսկ միջուկը կարմիր զարնող մանուշակագոյն է եւ հաճոյական դառն ճաշակ մ'ունի:

3. Կուայաքուիլի տեսակը՝ վերինին գոյնն ունի, բայց անոր չափ եղտո չէ:

4. Մարանտոնի հնդկանուշը, նախընթացին աղէկութիւնը չունի ու յաճախ անգամ չհասած կուտերով խառնուած կ'ըլլայ, բայց շատ առատութեամբ Եւրոպա կը բերուի:

5. Արեւմտեան Հնդկաստանինը շատ անգամ բարկ ու դառն ճաշակ կ'ունենայ, բայց դիւրագին ըլլալուն համար՝ շատ կը ծախուի: Աս տեսակ հնդկանուշը Գուպա, Ճամայիգա, Հայդի, Կուտուրուբ ու Մարդինիք կողմներէն յառաջ կու դայ, եւ իւրաքանչիւր տեսակը՝ ելած կղզոյն անուամբը կը ծախուի:

6. Պերպիսէինը (Կուխանայի անդղիական բաժնէն կ'ըլլէ), փոքր, բարակ ու շատ եղտո կուտերով է, որոնք գինոյ միջոց համն ունին. Գարագասի հնդկանուշին լաւութիւնը չունի, բայց Մարանտոնինէն աղէկ է:

7. Սուրինամինը (Կուխանայի հոլանտական բաժնէն կ'ըլլէ), ստորին տեսակներէն է, կծու եւ դառնահամ ճաշակով:

8. Գայէնինը (Կուխանայի գաղղիական բաժնէն

կելէ,) արեւմտեան Հնդկաստանի նշին նման է, բայց անկէ աւելի դառն:


9. Պուրպան կղզւոյնը՝ Գարադասի Հնդկանշին աղէկութիւնը կ'ունենար, եթէ թող տային որ հասուննար, եւ խմորելու ատեն՝ աղէկ խնամ տանէին: Երկու տեսակ Պուրպանեան Հնդկանուշ կայ, մեծ ու փոքր. մեծը՝ լաւագոյն է: Երկու տեսակին ալ փեճեկը՝ բարակ ու փայլուն է եւ դիւրաւ կը բաժնուի. մութ կիւնամմանի դոյնն ունի, գորշ կարմիր բծերով:

— Հնդիկ նուշ գնելու ատեն՝ պիտի նայուի որ ամբողջ, չոր եւ որդնահար չեղած կուտեր ունենայ, գոյնն այնչափ մութ չըլլայ ու բորբոսի հոտ չունենայ, հասպանոր հակառակ աղէկ բուրու՞մ ու ընտիր համ ունենայ:

— Ղաճառականութեան աս մասին Եւրոպայի գլխաւոր վաճառատեղիներն են Լոնտոն, Ամստերտամ, Համպուրի, Պրեմէն եւ այլն: Հնդիկ նշին մեծ մասը Սպանիայի մէջ կը սպառուի, տարին 80,000 կենդինար, վերջէն կու դայ Գաղղիա, Անգղիա եւ այլն:

— Ինչպէս որ վերը բոխքը, Հնդկանշին գլխաւորաբար չորուղի բուսած բնուցելին կը շինեն, որուն շինութեան կերպը շատ դիւրին է: Կուտերը կրակի վրայ կը խահրեն, տաք եղած ժամանակ կը փշրեն, շաքարով ու համեմուկով կամ ուրիշ համեմներով կը խառնեն, խիւս մը կը դարձնեն, եւ վերջապէս կաղապարի մէջ թափելով՝ ուզուած ձեւը կու տան: Անուանի է Ալեհնայի ու Միլանի չորուղիք:

— Գարձեալ Հնդկանշի ճարպ անուսով ճարպոտ եղ մը կայ, զորն որ Հնդկանշին խահրած կուտերէն կը հանեն՝ տաք ջրոյ մէջ եփելով: Աս ճարպը օժանդէք (Pommade) շինելու եւ ուրիշ վախճաններու համար կը գործածուի:



ՄԱՂԿԻ ՄՇԱԿՈՐԲԱՆՆ

Գ. ՄՅՏԱՏԵՐԵԻ ՏՆԿԵՐ

1. Շնայեզոն (Cynoglossum):

Շնայեզոնի ծաղիկն պսակը ձագարի կամ անուի ձեւ ունի, բաժակը հինգմասնեայ է, եւ չորս սերմ ունի, որոնք կոթին վրայ հաստատուած են:

Գարնանային Շ. (C. Omphaloides). Պարտիզաց ծաղիկ է: Բորդուկալէն աս կողմերը տարածուած. Եւրոպայի մէջ շատ ծանօթ, գեղեցիկ, ցածկեկ (6 մասնաչափ անկով), սրածայր տերեւներով, երկնակապոյտ ծաղիկներով է: Մարտէն մինչեւ Մայիս կը ծաղկի եւ խիտ անկուելու ըլլայ, բոլոր ածուռ ծաղիկներով ծածկելով՝ աչաց գեղեցիկ տեսք մը կու տայ: Հովանաւոր տեղ եւ փափուկ ու պարարտ հող կը սիրէ, եւ գարնան արմատներէն բաժնելով՝ կը բազմացուի: Ածուներուն բոլորտիքը պսակ մը շինելու աղէկ կը ծառայէ, եւ կանուխ ծաղկող ծաղիկ մ'ըլլալուն համար, շատ անգամ թաղարներու մէջ ալ կը տնկուի: Եւ աս ընելու համար Հոկտեմբերի

մէջ աղէկ օդ եղած ատեն՝ պէտք է պարտեղէն հանել, եւ պարտեղէ հողով լեցուած թաղարի կամ արկեղ մէջ տնկելով՝ խցին պատուհանին առջեւը դնել, եւ օդը կալուղ եղած ատեն՝ պատուհանը բանալ ու քանի մը ժամ օդ տալ: Աս վերջին գործողութիւնը՝ ծրոյ տերեւներուն եւ ծաղկի կոկոններուն շատ օգտակար է:

2. Ծանոքրաս, ձագայտոտ, մնխակ (Dianthus, բարեխէլ):

Շահոքրամն իր շատ տեսակներովը յատուկ ցեղ մը կը կացուցանէ, եւ ուրիշ ծաղիկներէ կը զանազանի՝ եղեգնաձեւ, հինգժանի ու տակի կողմը թեփաւոր բաժակովը, եւ հինգտերեւ ծաղկի պսակովը, որուն մէջ ծաղկին յեցած յատակին վրայ 5 փոշոյ անօթներ կան, դարձեալ նոյնչափ մ'ալ պտոյղ հանգոյցը պատող թաղանթէ պսակին վրայ կան:

Ծառատեսակ Շ. (D. arboreus). Կրետէէն եւ Յունաստանէն եկած, նեղ, մտու եւ երկայն տերեւներով, թփաձեւ, խիտ, տփոյն կարմիր եւ անուշահոտ ծաղիկներով: Ասիկայ ջերմոցներու տունկ է, եւ բոլոր ամառը կը ծաղկի, պարարտ ու արեւ տեսնող տեղ կը սիրէ եւ ամ գնելով (փայտը մայսով) կը բազմացուի: Գեղեցիկ տեսակները յառաջ բերելու համար գարնան՝ բացը կը անկուի, աշնան արմատին հողովը կը հանուի: Չմեռն աս տնկոց ստեպ օդ տալը շատ հարկաւոր է:


Մորուաւոր Շ. (D. barbatus): Ամբուռան ամիսները կը ծաղկի: Հարաւային Գերմանիա եւ Գաղղիա շատ դանտող, մէկ ոտք բարձրութեամբ, սիրուն տունկ մըն է. լայն ու նիզակաձեւ արմատի տերեւներով, եւ խիտ ու փնջաւոր զանազան գոյներու զարնող կարմիր ծաղիկներով: Կան նաեւ ճերմակ եւ կարմիր բծաւոր եւ բարդ տեսակներ ալ: Ասիկայ պարտիզաց ծաղիկ է, շատ տարի կը դիմանայ, բայց երկրորդ տարին ամենէն գեղեցիկ կը ծաղկի: Ասոր սերմը Մայիսին կը ցանուի, եւ Յուլիսի կամ Օգոստոսի մէջ սերմէն բուսած տնկերն իրարմէ բաժնելով՝ տնկուելու տեղերը կը տեղաւորուին: Կրնան նաեւ ամ գնելով կամ արմատին բաժնելով ալ բազմացուիլ:

Կարտուսեան Շ. (D. Cartusianorum): Շատ ծանօթ եւ ընտանի է, վերինին պէս կը մշակուի: Արմատներուն վրայ եղած տերեւները նեղ են եւ խոտի նման, ծաղկի փնջերն ալ պղտիկ, ծաղկին գոյնը՝ կարմիր եւ մաղաղջն: Աս ալ պարտիզաց մէջ յաճախ կը մշակուի, արմատներէն բաժնելով ու սերմէն կը բազմացուի, Յունիսէն մինչեւ Օգոստոս կը ծաղկի: Ասոր բարդ տեսակն ալ կը գտնուի, որն որ շատ յարգի է եւ արմատները բաժնելով կը բազմանայ:

Պարտիզաց շահոքրամ (D. Caryophyllus): Հայրենիքը Իտալիա է: Պարտիզաց շահոքրամը շատ տարիներէ վեր մեծ խնամքով մշակուելով, ան աստիճանի աղնուացած է, որ ծաղկին մեծութեան, դրից ու գոյնին կողմանէ մինչեւ հիմայ հազար տեսակէն աւելի յառաջ

եկած է, եւ դեռ չահարամատեր անձինք նոյնին տեսակն աւելցնելու վրայ են: Ասով հարկ եղած է նոյները զանազան դասաւորութեանց բաժնել: Շահարամ մը դեղեցիկ եւ կատարեալ ըսուելու համար, ցողունը բարձր հաստ ու զորաւոր, բաժակն ամբողջ, այս ինքն՝ չճաթած, ծաղկին տերեւները լայն եւ եզրնին բարակ սղոցածեւ պիտի ըլլայ: դարձեալ հարկ է որ ցողուններն այնչափ զորաւոր ըլլան, որ ծաղկինին կարող ըլլան վերցնել, եւ ծաղկիններն ալ մեծ, բարդ, կենդանի դուրս բարձրացած եւ շրջապատը կատարեալ կլոր պիտի ըլլայ: Ամենէն պզտիկ ծաղկին առանցքը $1\frac{1}{2}$ —2 մատնաչափ պիտի ըլլայ: Գարձեալ ծաղկին ամէն մէկ տերեւը կանոնաւոր դիրք, կորութիւն եւ միջավայրէն կամ կեդրոնէն իրարու նկատմամբ համեմատական հեռաւորութիւն պիտի ունենայ: Գոյնը կենդանի պիտի ըլլայ եւ մաքուր յատակով, գունաւորութեան եղանակն ալ կէտաւոր պիտի ըլլայ, այլ գծաւոր կամ շերտաւոր: Ծաղկը պէտք չէ որ միազոյն ըլլայ, ի բաց առեալ թէ որ արտաքոյ կարգի գոյն մ'ունենայ, օրինակի համար եթէ արուոր սեւ կ'ըլլայ, ընտիր է: Թե որ ծաղկի մը զանազան գոյներէ բաղկացած է, ամէն մէկ գոյնը պէտք է իրարմէ որոշ զանազանին, իրար աւելի երեւցնեն, եւ ամէնքը մէկտեղ համեմատական գեղեցիկութիւն մը պատճառեն:

Պէտք չարտաստել:



Բ Ն Ա Գ Ի Տ Ա Կ Ա Ն

Այնուայլ բնական երեւոյթներուն յրճոմունք:

Երկտարականութիւն: Այլծակ, որոտում, մրրիկ:

(Շարունակութիւն):

19. Ի՞նչպէս կ'ըլլայ որ անասունները երբեմն կայծակէն կը վնասին կամ կը վերաւորին եւ չեն մեռնիր: — Ասան զի երեւոյ մարմնոյն մէջէն անցնող երկտարականութիւնը քիչ ըլլալով, զիրենք մեռցնելու չափ զորութիւն չ'ունենար:

20. Ի՞նչ է որոտումը: — Այլծակին պատճառ օդոյն նորէն քովէ քով գալէն միւսորելէն պատճառող շառաչիւնը: Աս շառաչման մէկ մասը կը ծագի մթնոլորտին մէջ երկտարականութեան պատճառած քիմիական ու ֆիզիկական փոփոխութիւններէն:

21. Ինչո՞ւ համար որոտումը երբեմն միակ շառաչող հարուածով մը կը լընայ: — Ասան զի փոթորկալից ամպը երկրի մտ կը գտնուի, եւ այնպէսով օդին ամէն ճօճումները որոնք ձայնը կը պատճառեն, մի եւ նոյն վայրկեանին մէջ մեր ականջը կը հասնին, եւ մի մայն ուժգին ձայն մը կը կարծուի:

22. Ինչո՞ւ համար որոտումը փայլատակելէն քիչ մը ժամանակ ետքը կը լուի: — Ասան զի որոտման ձայնն իր ընթացքը փայլակին լոյսէն շատ աւելի կամայ կը կատարէ. փայլակը (այս ինքն լոյսը) որոտումէն գրեթէ մէկ միլիոն անգամ աւելի շուտ կը շարժի. անոր համար եթէ որոտումը երկայն ճամբայ ունի ընելու, փայլակէն շատ ետքը կրնայ մինչեւ երկիր հասնիլ:

23. Ինչո՞ւ համար շատ անգամ անկանոնական ու ընդմիջեալ մեռնումն պէս կը լուի որոտումը: — Ասան զի մրրկալից ամպը շատ հեռու ըլլալով, եւ օդին ճօճումներէն ոմանք ուրիշներէն երկայն ճամբայ ընելով, բնականապէս չեն կրնար մի եւ նոյն վայրկեանին մէջ մեր ականջը հասնիլ, հապա հետգհետէ, որով եւ մենք միջաճատեալ ձայներ կը լսենք:

24. Ո՞ր ճօճումները յառաջ կը լսենք: — Մթնոլորտական օդին ամենէն ցած կարգերուն մէջ ըլլողները:

25. Ինչո՞ւ համար ամենէն ետքը եղած ճօճումներն ամենէն յառաջ կը լսենք: — Որովհետեւ կայծակին լոյսը գրեթէ անմիջապէս կը տեսնենք, որ ըսել է թէ՛ երկտարականութիւնն անմիջապէս իր ճամբան ընելով, ճօճումներն ամէն տեղ միեւնոյն ատեն կը պատահին. ուր որ ձայնը 340 մէր կամ 1020 ոտը (մէկ մէրը 3 ոտնաչափ է, ուստի 340 մէրը $\times 3$ ոտնաչափ = 1020 ոտնաչափ) ճամբայ ընելու համար ամբողջ մանրերկրորդի մը հարկաւորութիւն ունի:

26. Եթէ մրրկալից ամպ մը մեզմէ 1700 մէրը հեռու ըլլայ, որոտումը որչափ ատեն կը տեսնէ: — Հինգ մանրերկրորդ (340 $\times 5 = 1700$): Մենք նախ մթնոլորտին երկրի ամենէն մտաւոր կողմերուն ճօճումները կը լսենք, եւ հինգ մանրերկրորդ պէտք կ'ըլլայ մինչեւ որ ամպին անմիջապէս քովն եղող ճօճումները մեր հասնին:

27. Ինչո՞ւ համար փոթորկալից ամպի մը հեռաւորութիւնը կրնանք ճանչնալ, եթէ փայլատակման եւ որոտման մէջ անցած ժամանակի միջոցին միտ դնելու ըլլանք: — Ասան զի կայծակին լոյսն անմիջապէս երեւնալով, իսկ որոտումը 340 մէրը ճամբայ ընելու համար՝ ամբողջ մանրերկրորդի մը հարկաւորութիւն ունենալով, եթէ՛ կայծակին լոյսը որոտման ձայնէն հինգ մանրերկրորդ յառաջ տեսնուելու ըլլայ, ըսել է թէ ամպը մեզմէ 1700 մէրը հեռու է:

Այլծակին ճառագայթին (լուսոյն) արագութիւնն այնչափ մեծ է, որ ըրպէի մը մէջ 480 անգամ աշխարհքիս բոլորակը կրնայ պտտիլ, ուր որ որոտումը (ձայնը) նոյնչափ ժամանակի մէջ եւ ոչ երեք գերմանական մղան ճամբայ կրնայ ընել:

28. Ի՞նչ բանի համար որոտումը շատ անգամ խորունկ տեղէ մը եկած մեռնումն կամ մեռնալու պէս կը լուի: — Ասան զի փոթորիկը շատ հեռու ըլլալով, որոտման ձայնն ալ անորոշ կ'ըլլայ:

29. Տեղույ մը հանգամանքները ձայնին վրայ ի՞նչ աղչեցութիւն կ'ընեն: — Որչափ որ երկիր մը տափարակ է, այնչափ ալ որոտումը մթորինակ կամ առանց միջաճատութեան կը լուի. իսկ լեռանց մէջ կը միջաճատի կամ կը կտրուի եւ խիստ ու անկանոն կերպով կը լուի:

30. Որոտման ձայնին թաւայելու պէս լուիին ուսկից կը պատճառի: — Այլծակին երկրի վրայ գտնուող առարկաներուն եւ կամ ամպերուն հանդիպելով՝ արձագանգ տալէն:

31. Ի՞նչ բանի համար կայծակ մը գործելէն ետքը սուղորաբար օտտտիկ անձրեւ կու գայ: — Ասան զի կայծակը մթնոլորտական օդին բնական կազմուածին վրայ յանկարծական փոփոխութիւն մը կը պատճառէ, որով ալ չի կրնար իր մէջը յառաջուն չափ ջուր բռնել, եւ այսպէս իր մէջը գտնուած ջրոյն մէկ մասը՝ սատտիկ անձրեւ դառնալով՝ վար կը զեղու:

32. Ինչո՞ւ համար կայծակին հառարակօրէն զօրաւոր հով մը կը յարդէ: — Ասան զի օդոյն բնական վիճակը՝ կայծակին իր մէջէն անցնելովը՝ կ'աւրուի, եւ հոջն սա խառնակութեան հետեւանքն է:

33. Ինչո՞ւ համար երբեմն փայլակ տեսնուած ատեն ամենեւին ձայն չիլուի: — Ասան զի մրրկալից ամպերը մեզմէ այնչափ հեռու կ'ըլլան, որ որոտման ձայնը՝ մեր ականջը հասնելէն յառաջ՝ արդէն ոչնչացած կ'ըլլայ:

34. Ամպերէն երբեմն շանթաքար կ'իյնայ: — 2է. շանթաքարին գաղափարը յառաջ կու գայ ըստ մասին կայծակին երբեմն կլոր ձեւ ունենալէն, ըստ մասին ալ հողին տակը գտնուած քարացեալ նիւթերէ, զորոնք ուստի ժողովուրդը շանթաքար կը կարծէ:

35. Փոթորիկի մը ժամանակ ո՞ր տեղերը կենայն աւելի վտանգաւոր է: — Շատ վտանգաւոր է ծառի մը կամ բարձր շէնքի մը տակ, նմանապէս գետի մը եւ ընդհանրապէս ամէն վազուէն ջրի քով գտնուելը:

Պէտք չարտաստել:

Բ Ե Ր Ո Յ Ո Վ Ե Գ

Հ Ե Ղ Ի Ն Է

Ահնադրեր բերդը դալէն ետեւ տիկինն ամէն տարի երկու անգամ կը ձգէր առանձին կ'երթար, եւ քանի մը օր վերջը ետ կը դառնար: Կրբեր իր աս ճամբորդութեանց պատճառը չէր զրուցեր. եւ Հեղինէ ինչ որ կ'ընէր չէր կրնար իմանալ թէ մայրն ո՞ր կ'երթայ: Ճամբայ ելելուն նախընթաց օրը Աննա կ'երթար կառք մը կը բռնէր, բայց որովհետեւ տիկինն երբեք երկու անգամ վրայէ վրայ մի եւ նոյն քաղաքը չէր երթար, եւ մեծապէս կը զգուշանար որ կառքապանը չտեսնէ իր որտունը մտնելը, անոր համար աս ճամբորդութեանց վախճանը միշտ ամենուէն ծածուկ կը մնար: Վարձակալն աս միայն կրնար կառքապանէն իմանալ որ տիկինն այս ինչ քաղաքին դուռը կառքէն ելեր է:

Գեղաղաններ տեսնելով որ ժողովրդապետէն ուրիշ մարդ մը Պերելի տիկինն պոչելութեան իգար, զինքը մարդատեսաց մէկու մը տեղ կը դնէին, ոմանք ալ կը կարծէին որ կէս խնձի է: Անային վրայ ալ աւելի աղէկ համարում ունեցող չկար որովհետեւ իր թուակ կերպարանքը, բերս վարմունքը դառնալով կը հեռացնէին եւ մէկը չէր համարձակեր կամ չէր ուզեր հետը խօսիլ: Ամէնը միայն զՀեղինէ կը սիրէին, զորն որ միշտ Բանտարկեալ աղջիկ կ'անուանէին, եւ բոլորը վրան կը գիտային: Իր շնորհակցի կերպարանքն ու քաղաքավար վարմունքը եւ ամէն բանէն աւելի եկեղեցւոյ մէջ ցուցուցած եռանդն ու պարկեշտութիւնը՝ գեղին բոլոր բնակիչներուն խօսակցութեան նիւթ եղած էին: ամէնքը կը ցաւէին որ ասանկ սիրուն աղջիկ մը օրերն այնպէս ամայի տեղ մը առանձնութեան մէջ կ'անցընէ:

Մայրն իր հիւանդատուութեան պատճառաւ չկրնարով աղջկանը կրթութեան ըստ պատշաճի միտ դնել, գուցէ Հեղինէ իր բոլոր աշխոյժն եւ ուսման եռանդը կը կորսնցընէր եւ արտոմութեան տակ կ'ընկճէր, թէ որ պատուական ժողովրդապետն իր սիրովը ու եռանդուն խօսքերովը զանիկայ չորդորտը ու չկարտէր: Աս խօսքերով՝ փոյթն ու եռանդը միշտ վառ պահուելով, յարգոյ ծերունւոյն բերած եւ մօրը մատենադարանին մէջ դանուած գրքերը կը կարդար, անոնցով միտքը կը զարդարէր ու սիրտը կ'ուղղէր:

Անային վէս ու ցասկոտ բնութիւնը խեղճ աղջկան մեծ վիշտ կը պատճառէր. բայց միտքը դրած էր որ երբեք մօրը չքանաքատի, որովհետեւ կը վախնար որ անով արտոմութեան աւելի չաստականայ: Սակայն երբեմն աղախնայ յանդգնութիւնն ան աստիճանի կը հասնէր, որ ալ թշուառ Հեղինէին համբերութիւնը կը հասնէր: Միայն թէ ժողովրդապետին մէկ խրատը բաւական կը լըրար զինքը հանդարտեցնելու եւ առաջադրութեան մէջ հաստատուն կեցընելու:

Աս կերպով Հեղինէ տասնուչորս տարւան հասաւ: Կոյն ատեն տիկինն առող-

ջութիւնն այնպէս տկարացաւ, որ ալ չէր կրնար իր սովորական ճամբորդութիւնն ընել: Աս բանիս վրայ սաստիկ այլայլութեան ու շփոթութեան մէջ ինկաւ: Սովորական ատենը քանի մը օր անցնելէն ետեւ ուղեց բայրաճակապէս երթալ, եւ ան ժամանակ խորհուրդը թող տուաւ, երբ որ ճամբայ ելելու համար սանդղէն վար իջնալու միջոցին տկարութեան մարեցաւ ինկաւ:

Սիրելի՛ մայր, ըսաւ Հեղինէ՛ երբ որ մայրն ինք իրեն եկաւ, հրաման տուէր որ ձեր տեղն ես երթամ: Զրուցեցէք ո՞ր երթալու եւ ինչ ընելու եմ. կը յուսամ որ գործքերնիդ ըստ պատշաճի կը կատարեմ:

Տիկինն աս խօսքին վրայ խիստ այլայլելով եւ արտաքոյ կարգի արտոմութեամբ Հեղինէին երեսը նայելով, Չէ, չըլլար, գուցէ. աղաքնք մէկդի գայ, թող չեմ տար որ երթամ: Աս ըսելով աղջիկը սաստիկ զօրութեամբ բազկացը մէջ կը պնդէր՝ իրեն թէ վախնալով որ ձեռքէն չսփռչտակին:

Քիչ մը ետքը վերջին աստիճանի այլայլութեամբ կանչեց. Ուրեմն հարկ է...: Աստուած իմ, ամէն բան քու ձեռքդ կը յանձնեմ: Իսկ մը ժամանակ լուռ կեցաւ ու խորունկ մտածմանց մէջ ընկղմած մնաց. վերջը ոտք ելելով, Անային նշան ըրաւ որ քովի խոցը գայ: Հոն կէս ժամու չափ առանձին մնալէն ետեւ՝ դուռս եկան, եւ Աննա ճամբորդութեան պատրաստութիւն տեսաւ ու ելաւ դնաց:

Աղախնին երթալէն ետքը, Հեղինէ՛ որն որ մօրը հիւանդութեան սաստկանալուն վրայ սաստիկ արտոմած եւ իր վրայ վստահութիւն չունենալուն վրայ վշտացած էր, գիրք մ'առաւ, սրահին մէջ միայնակ նստեցաւ, որովհետեւ մայրն իրեն աղաչած էր որ մինչեւ կերակոյն ատենը քովը չերթայ:

Կէսօրը սեղանը պատրաստեց եւ դնաց մօրը դուռը զարկաւ: Տիկինը ներսէն ձայն որ չսուաւ, Հեղինէ վախնալով որ մօրը վրայ նորէն մտերիք եկած չըլլայ, երկրորդ անգամ դուռը զարկաւ. մանաւանդ թէ կը փորձէր որ դուռը կտորելով ներս մտնէ: Մէյ մ'ալ մայրը ներսէն տկար ձայնիւ. բայց յանդիմանական կերպով մը զրուցեց որ կերակոյն չեկար:

Վաղաքեմ, սիրելի՛ մայր, գէթ քիչ մը բան բերեմ, ըսաւ աղջիկը:

Չէ, պատասխանեց մայրը՝ անհամբերութեամբ. զիս մի նեղեր, բան մը չեմ ուզեր ուտել:

Ասիկայ առաջին անգամն էր որ Պելրի տիկինն աղջկան հետ խստութեամբ կը խօսէր: Խեղճ օրհորդին սիրտն աստղ վրայ այնչափ կտորեցաւ, որ սկսաւ աչուքներէն յարգ արցունք թափել, եւ ինքն ալ արտոմութեան արտօքաբար բոլորովն կորսնցընելով՝ պարտէլ իջաւ սկսաւ պտրտիլ:

Օրը ցուրտ էր, հոն անտառին մէջ խուռ խոչին մը կը հանէր եւ պարտեղին ծառերուն դեղնած տերեւներն ասղին անդին կը շրջըջրէր: Քիչ մը պտրտելէն ետեւ՝ յոգնելով, ակտուի մը վրայ նստեցաւ եւ բարձրաձայն կու լար:

Ագնէս՝ որ մօտ տեղերը թափած՝ տերեւները ժողովելու զբաղած էր, Հեղինէին լալու ձայնը լսելով՝ քովը վազեց: Աս ի՛նչ է, օրհորդ, ինչու կու լար, հարցուց բարեսիրտ կինը:

Մայրս սաստիկ հիւանդ է, պատասխանեց Հեղինէ՛ պարսպ տեղ՝ արցունքները բռնելու ջանալով:

— Մի թարուեցէք, սիրելի՛ աղջիկս, անշուշտ մայրերնիդ քիչ մը ետքը կ'առողջանայ:

— Կը վախնամ որ չէ: Սովորական ճամբորդութիւնը չկրցաւ ընել. իր տեղը զԱննա խրկեց: Աստուծո՛ւ վեր զինքը չտեսայ. չուզեր որ քովը երթամ:

— Խեղճ օրհորդ. ալ չեմ դարմանար որ այսչափ արուստ՝ ըլլաք: Բայց քաջալեռուեցէք. յոյսերնիդ Անու վրայ դրէք որն որ մեռելոց իսկ յարութիւն կրնայ տալ: Աղօթք բրէք որ Աստուած ձեզի օգնութեան հասնի:

Երբ որ Հեղինէ վեր ելաւ ու սրահը մտաւ, մայրն ալ հոն եկաւ: Երեսը սուգորականէն աւելի գունատ էր եւ կ'երեւար որ վրան ամենեւին զօրութիւն չունի:

Սիրելի՛ մայր, կանչեց Հեղինէ՛՝ մօրը վրայ վազելով եւ ձեռուրները պաղնելով, թողութիւն տուէր որ քիչ մը յառաջ զձեզ նեղացուցի:

Խեղճ զաւակս, պատասխանեց մայրը՝ զաղջիկը գրկելով, դուն ինծի թողութիւն պիտի տաս՝ որ հետոյ անանկ խստութեամբ խօսեցայ եւ թող չտուի որ քովս գաս: Բայց դուռս զարկած ատենը՝ խիստ ծանրակշիռ գործքի մը ըրալով ձէի:

Հոս քիչ մը կանկ առաւ, շատ այլայլեցաւ, եւ քանի մը րոպէ խորունկ մտածմանց մէջ մնալէն ետեւ՝ Հեղինէին ձեռքը բռնելով, հետեւեալ խօսքերը զրուցեց, խօսակցութիւնը շատ անգամ միջահատեւով:

Սիրելի՛ աղջիկս, անշուշտ քեզի շատ ծանր կու դայ որ զքեզ պայպէս առանձնութեան մէջ կը պահեմ... ամենեւին ընկեր կամ զուարճութիւն մը չունիս...: Բայց, Հեղինէս, մօրդ դէմ մի տրանջեր...: Ո՛հ, որչափ վշտեր կրեցի...: Քիչ մը ետքը ամէն բան կ'իմանաս...: Տասնութօթր տարւան եղած ատենդ, եթէ ես կենդանի մնալու ըլլամ, ամենայն ինչ կը զրուցեմ...: Իսկ եթէ մեռնելու ըլլամ, Աստուած կայ...: Բայց իմ մեռնելով՝ առանձին չես մնար...: Աննա քիչ մը անհամբեր է, բայց աղէկ սիրտ ունի եւ զքեզ կը սիրէ...: Շատ տարիներէ վեր ես ալ գրեթէ իրմէ ուրիշ բարեկամ ունեցած չեմ...: Ինծի մեծ ծառայութիւնները բրած է... եւ բոլոր զաղտնիքներս գիտէ...: Գունալ ինծի համար զինքը սիրէ. եւ ներքէն ինծի՝ եթէ երբեմն հետոյ բաւական անուշութեամբ չվարուեցայ:

Հեղինէ աս խօսքերուն չկրցաւ ամենեւին պատասխան տալ, այնչափ վրան աղբեցութիւն բրած էր խօսքին ան մասը՝ որ ինք տասնութօթր տարւան չեղած՝ մայրը կըրնայ մեռնիլ: Տիկինը ջանաց խօսքն ուրիշ բանի դարձնել. բայց ըսելու բան չկրնարով գտնել, դարձեալ իր սովորական խորունկ մտածութեանց մէջ թաղուեցաւ: